

ՍԱԼՈՍՈՆ ՌԱՅՆԱԻ

ՈՐՓԷՈՍ

Շատ հեղ ֆուչակ խայամին կը նմանի, աչա բուն խայամական քառակներ. Խ. (91), ԺԹ. (95) կը (96) կՉ (96) և ԺԳ (85) և կԵ, 96. Մահալօթս Ի վար կուգի նա տեսայ չոր քանկ մի պտուկած. Ոտքովս ալ թափալ տուի նա երեսս Ի վար ծիծաղաց. Դարձաւ ու պատասխանեց՝ Յես գնա՛, կտրին շփացած, Երէկ քեզի պէս էի, այսօր գիս այս հալն է ձգած : — դարձեալ. — Եկին աւետիս բերին Արամայ թէ՛ Նիստ և խնդա՛. Եղեմ դրախտէն կլար, պատճառ ո՞վ եղև մէկ ասա՛. Թէ՛ զօձն ու վելայ կ'ասեն նա պատճառ եղաւ աստանայ. Ես քեզ աստանայ եղայ, ինձի ո՞վ եղե՛ մէկ ասա՛ էջ 97. — Երբ կին տեսնում, ցանկանամ, դժոխոց դունն մտնեմ, Երթամ յանպատ կենամ, ո՞չ տեսնում, ո՞չ ցանկանամ :

Մեր հին գրականութեան մէջ ամենախոշոր դէմքը Բիւզանդացին է, իր շատ հետքերը կան և կենդանի պատկերներովն մեր նախնեաց կեանքէն : Բիւզանդացին խորենացիէն գերպանցապէս վեր և բարձր է :

Մեր միջնադարեան գրականութեան խոշոր դէմքը ֆուչակն է, և Արշակ էՖ. Չպանեան իր բազմամեայ աշխատութեանց զլուս գործոցը պիտի սեպէ սա դիւանի գիւտը մոռցուած մութ անկիւններէ : Ֆուչակի մէջ դեռ եւս մթին մասեր շատ կան. հաւանականօրէն աղաւաղեալ պարսկական ձևեր են, որոճալ պէտք է և բնագրներուն հետ համեմատել զանոնք զանելու : Այս աշխատութիւնը ապագային կը թողունք և կրկին Չերմապէս կը յանձնարարենք դիւանի ուսումնասիրութիւնը հայ հասարակութեան : Անոր կարգացողը իսկոյն կ'ըմբռնէ այն յատուկ պատճառներն որով աւնոր տպագրութիւնը և ծաւալումն մեր մէջ մինչև և վերջերս յետաձգուեր են : Մեր գրական տպագրութիւնները գրեթէ միշտ «մեծաւորաց հրամանով» են եղեր և ֆուչակ անոնց համար ընտրելի հեղինակ չէր կրնար սեպուիլ :

ՏՌԹ. ՊԱՅՆԱ

Սալոմոն Ռայնայի ամփոփած է այս ընտիր հատորիկին մէջ, մեծութեամբ՝ փոքր, բովանդակութեամբ՝ ամենակուտ, բոլոր կրօնքներու ընդհանուր պատմութիւնը՝ ծագումներէն սկսելով : Եւ իր նորահրեւոյնար այս գրուածքը զորոյր կը կրէ իրեն յատուկ հայեցողութիւններուն, — անշուշտ վիճելի, — որոնք կազմուած են՝ իր՝ պիտի ըսէի զրեթէ, գիտական նիւթապաշտութեան կրօնական խնդիրներու մէջ : Հատորին Որփէոս անունը տուած է, արդարացնելով զայն անով որ Որփէոս՝ թէև առասպելական անձնաւորութիւն մը, որ փէսկանութիւնը սակայն ոչ միայն զգալի գոյութիւն ունեցաւ, «թափանցեց խոր կերպով զգրականութեան, իմաստասիրութեան և արուեստին մէջ հին աշխարհին, և աւնոնցմէ աւելի երկարակեաց եղաւ»... Եկեղեցոյ Հայրերը համոզուած էին թէ Որփէոս աշակերտ եղած է Մովսէսի և իրեն մէջ նմարած են պատկերը կամ աւելի ճիշդ նախակարը Յիսուսի, որովհետեւ ան ալ մարդկանց սովորեցնելու եկած ըլլալով՝ անոնց բարբարոն ու զոհն եղած էր միանգամայն :

Յառաջարանէն իսկ՝ հեղինակը կ'իմացընէ թէ ինք միտք չունի, ինչպէս ընդհանրապէս ըրած են իր նախընթացները, Գրիտոսնութեան առանձին տեղ մը տալու, որովհետև ինք կրօնքներով կը զբաղի իրբև պատմիչ, ո՞չ իրբև շատագով, և զանոնք կը նկատէ միայն «անհնապէս հետաքրքրական արդիւնքներ մարդկանց և բնակչայութեան և անոնց բանին՝ դեռ աղայ հասակին մէջ» : Բայց, բնականապէս, բոլոր կրօնքներն ալ մեզ նոյն ոճով չեն շահագրգռեր. ուստի նա անոնց վրայ կը խօսի աւելի կամ նուազ ընդարձակօրէն, ըստ իրենց ունեցած կարևորութեան,

և մասնաւորապէս կը ծանրանայ Յուդայականութեան ու Գրիստոնէութեան վրայ: Եկրածութեան մէջ հեղինակը կը պարզէ իր մեկնարանական հայեցողութիւններէն մէկը կրօնքներու վրայ, որոնք պիտի վերածուէին « խղճահարութեանց ամբողջութեան մը՝ որոնք արգելը կ'ըլլան մեր կարողութեանց »: Խղճահարարիւն, Ռայնախի մտածութեան մէջ, պիտի նշանակէր նոյնը՝ ինչ որ քարտ բառը, որով պովինեզիացիք կը նշանակեն այն առարկաները որ, գերբնական պատճառով մը « սովորական գործածութենէ դուրս կը մնան »: Օրինակ, բնական առարկայ մը, որ, շօշափուելով մահ կու տայ կամ ուրիշ կերպով մը կը մնասէ, քարտ առարկայ մըն է, և խղճահարութիւնը որ ետ կը կցենէ զայն որ փորձութիւն կը զգայ անոր զրպէիւ նոյն առարկային քարտն է: Այս տեսակ խղճահարութիւններ կը գտնուին բոլոր նախնական կրօնքներուն մէջ, և Ռայնախ բազմաթիւ անուններ կը թուէ, որոնց մէջ նաև Յաւիտեականի նուիրական անունը, որ Եբրայեցոց կրօնական օրէնսդրութեանց մէջ, արգիլուած էր բերանը անել, մահունան պատժով, օրինակներ են քարտի Հին կտակարանին մէջ:

Թարս մէկն է այն չորս էական տարրերքներէն, որոնցմով ըստ Ռայնախի կը կազմուին կրօնքները: Միւս երեքներն են. հոգեկանարիւնը, տոտեմականարիւնը, մոգութիւնը: Հոգեկանութիւնը որ կը ծնանի մարդկանց այն ձկտումէն որով ամէնքն ալ իրենք գիրենք իրարու նման կը կարծեն, յայտնի հետքեր ձգած է բոլոր ժողովուրդներու լեզուներուն մէջ, նոյնիսկ ամենէն աւելի զարգացածներուն ու քաղաքակրթուածներուն: Այնքան որ ճիշդ էր կ'ըսենք թէ հոգեկանարիւնը հետքեր ձգած է, մեր միտքը հոգեկան ոճով բացատրած կ'ըլլանք, իբր թէ հոգեկանութիւնը, հոգւոյն այս անշատողականութիւնը, պզտիկ ոգի, յուշկապարիկ մ'ըլլայ, որուն հետքը կը գործուի խոնաւ գետնին վրայ կամ փոշիին մէջ: Բանաստեղծութեան անձնաւորումները ուրիշ բան չեն

բայց եթէ հոգեկանութեան մնացորդներ. քաղաքակիրթ մարդը անոնցմէ այնքան աւելի համ կ'առնէ որքան իրեն յիշեցնեն իր ամենէն աւելի սիրելի ու հեռաւոր պատրանքները:

Թարսն՝ ստեղծողն է սուրբ և անսուրբ գաղափարներուն, հետեւաբար նաև կրօնական օրէնքներուն, հոգեկանութիւնն ալ կը ստեղծէ անտեսանելի ոգիները բնութեան, որոնք գրեթէ համանուագ մը կը կազմեն մարդու մտքին չորս կողմը, համանուագ մը որուն նա, աւելի ուշ, պիտի շնայ վարիչն ու պետն ըլլալ, այն սուտ գիտութեան միջոցաւ, որ սակայն բոլոր ճշմարիտ գիտութեանց մայրն է, մոգութիւնը:

Տոտեմականութիւնը որուն սահմանը շատ շփուար է սալ, « տեսակ մը պաշտամունք է տրուած անասուններուն ու բոյսերուն, իբր ընկերներ և ազգականներ մարդու, որ անոնց մէջ կը ճանչնայ իրեն տեսակ մը պաշտպաններ ու նախնիքներ »: Անունը յառաջ կու գայ տոտեմ բառէն, զոր ծածուած Հիւսիսային Ամերիկայի Հնդկներէն, որ ճիշդ կը նշանակէ այն անասունը կամ բոյսը կամ ուրիշ մարմին մը որ այս տեսակ պաշտամունք մը կը վայելէ: Տոտեմականութիւնը այնքան տարածուած կ'երևի որքան հոգեկանութիւնը, ուսկէ յառաջ եկած է, և քիչ չեն գրականութեան մէջ ձգած հետքերը: Առակը, օրինակի համար ուրիշ բան չէ բայց եթէ մնացորդը պատմութիւններուն զորս երևակայութիւնը կը հնարէր և մարդկանց դիւրահաւանութիւնը կ'ընդունէր, հեռաւոր ժամանակներու մէջ՝ ուր անասունները կը խօսէին և Առակները ախորժելի են մեր տղայներուն, որովհետև առանց գիտնալու՝ տոտեմականներ են:

Կրօնքներու ծագման նկատմամբ յետ համառոտ կերպով վիճելու երկու հայեցողութիւնները, յայտնութեան և խարդախութեան (յետին հայեցողութեան զլխաւոր ախոյեան եղաւ Վլոթէտ, որ շատ թեթեւամտ քննութեամբ, բոլոր արդիւնքը կու տար քանի մը նենգաւոր քուրմերու որոնք իրենց շահուն համար հնարած

և տգէտներու մտքին մէջ սահեցուցած ըլլան կրօնքները), Ռայնախ կը յանգի այս արդիւնքին թէ «կրօնքներու ծագումը կը խառնուի նոյն իսկ ծագումին հետ մտածութեան և մարդկանց իմացական գործունէութեան» . իրենց անդամը և իրենց սահմանափակումը պատմութիւնն է յառաջդիմութեանց, զորս սակայն իրենք միայն հնարաւոր կ'ընեն » : Մարդկային կրօնական պատմութիւնը, ըստ իրեն՝ միշտ յառաջդիմող քաղաքականական մը պատմութիւնն է, և գիտութիւնը կը նպաստէ այս բանին երբ կը սովորեցնէ կրօնքներու պատմութիւնը որոնց պէտք է հետազօտէ ծագումները և բացատրէ փոփոխութիւնները : Նոր գիտութիւն մըն է որ կ'ելլէ և մեծ ծաւալ կը խոստափայ, քանի որ մեր դարը պիտի խրախուսէ անշուշտ այն ուսումնասիրութիւնները՝ որ նպատակ ունին բարձրացնել, կրթել և մանաւանդ ազատել մարդկային միտքը : Այսպէս ուրեմն կը մտածէ Սալոմոն Ռայնախ :

Ներածութիւնէն վերջ, որուն մէջ է որ գլխաւորապէս հեղինակը կը պարզէ այս տեսակ գաղափարները, կը յաջորդեն՝ առանձին գլուխներով, բացառութեաններն այլևայլ կրօնքներուն, որոնք պատմական ժամանակներուն մէջ աշխարհին տիրեցին . եգիպտականներէն կ'անցնի հնդկականներուն, ասորականներուն, ամբրականներուն, հելլենականներէն և իտալականներէն կ'անցնի գաղղիականներուն, կեղտականներուն և սկանդինաւականներուն : Ընթերցողին շահագրգռութիւնը բընականաբար ամենամեծ է այն գլուխներուն մէջ ուր կը խօսուի էրբայեցուց, իտալացեաց կամ Յուդայանց վրայ, քրիստոնէական ծագման և քրիստոնէութեան զարգացման վրայ, մինչև մեր օրերը : Հոս հեղինակը սրամիտ, խորաթափանց քննութիւն մը կ'ընէ Հին ու Նոր կտակարաններու այլ և այլ մասերուն : Հնոյն մէջ, ճանչնալով հանդերձ անուրանալի գեղեցկութիւնը և մեծութիւնը ինչ ինչ կտորներուն, ինչպէս, օրինակի համար, Յովսէփի պատմութեան և Յորայ

գրքին, վեր կը հանէ միանգամայն այն բուրբ որ, ըստ իրեն, արդիւնք է արեւելեան ուսուցիչ և անհիթեթ երևակայութեան : Շատ մեկնութիւններու՝ նոր, և այսպէս ըսելու համար, քաղաքացիական բացատրութիւններ կու տայ, անոնց ծագումը երևակայութեան կամ նախընթաց կրօնքներու մէջ գտնելով . մի առ մի անոնց վրայ վիճել, մասնագէտի գործ պիտի ըլլար :

Ս. Կրքի ընթերցման մէջ, պէտք է ըզգուշանալ, ըստ Ռայնախի, թարգմանութեանց թիւրիմացութիւններէն և միջարկութիւններէն և մանաւանդ այն դիրքին պատրանքներէն՝ որ յառաջ կու գայ հասարակէն . շատ անգամ մարդ ճշմարտութեան վրայէն կ'անցնի անոր համար միայն որովհետև կ'ուզէ զայն հետև փնտտել, մինչ ջովք կեցեր է, և մարմաջը չսփէն գուրս և չսփազանց խոր բան մը գտնելու, շատ սխալներու պատճառ եղած է :

Որփէտի վերջին շորս գլուխները կը պատմեն քրիստոնէութեան հուլովյութիւնը դարերու միջև . ասոնց մէջ ալ Ռայնախ չմոռնար առարկայականութեան այն ջանքը՝ զոր գործին սկիզբը ինքն իրեն պարտադրած է : Ելեղեցին մեծ եղաւ ստալիկ դարերուն մէջ, և եթէ « բնութեան զիմեց ու արիւն թափել տուաւ ոչ նուազ աշխարհային փտտամուլութիւններէն, ոչ նուազ ցոյց տուաւ միանգամայն թէ ոգին որբան բարձր է բիրտ ուժէն ժամանակի մը մէջ՝ ուր զօրութիւնը իրաւունքին չէր ծառայեր » :

Հօգինակը, որ անշուշտ Քրիստոնէութեան հաւատացող մը չէ, չիհետևիր օրինակին այն հակառակորդներուն՝ որոնք ամէն տեղէ կը բռնեն անոր վրայ յարձրկելու համար : Չընդունելով հանդերձ այն գաղափարները, որոնք կը կազմեն Որփէտը, պէտք է խոստովանիլ որ այս գիրքը, հարուստ մեծ հմտութեամբ մը, հիանալի կերպով գրուած է, արուեստով մը որ չի ծանրաբեռնեւ ու քաշկտեք բնութեցող, և որուն մէջ Ֆրանսացիք վարպետ են :

A. E.